

## ՄԵՌՆԻԼ ԱՐԲՇԻՌ

Պիտի չըլլայ սարսուռ մը մահն ,  
Ոչ ալ պատաճ մ'աշքերուս վրայ  
Ուր բոց մը կայ ,  
Խեղն նայուածքիս վրայ մարդկային :

Ան պիտի գայ ժայլով մեղմիկ  
Եւ անշըշուկ .  
Ան մօտենայ պիտի յուշիկ ,  
Որ չըզգամ ուժն իր մատներուն :

Նախ ժան մեկնումս դէպի շիրիմ ,  
Բաժակին մէջ ափերուս իմ՝  
Խըռովայոյզ ըմպել զինի մը կը ցանկամ ,  
Որ կարենամ մընալ արքուն  
Եւ զիս արդէն ազատ ըզգամ  
Քաղաքին մէջ սեւ արեւուն :

Նախ ժան զատուիլս եղբայրներէս տառապանքի ,  
Կ'ուզեմ խըմել ըմպելի մը որ ըլլայ լի  
Զառանցանեռով մը կաքոզին ,  
Զիս մասնակից կարծել՝ զըւարք  
Թազաւորի մը խրախնանքին  
Ու յետոյ դէպ ի խաւարը մեկնիլ հանդարտ :

Ես այն ատեն  
Պիտի իմ հետքս տանէի այս աշխարհէն ,  
Գլխուս վրայ ժիշ մը ծիածան ,

Եւ հոգւոյս խորին՝  
Արցունիք չորցած , ֆերքուածներ նոր  
Ու նակատիս վըրայ սիրուած մազեր դեղձան :

Ո՛վ գունաւոր խաւարն այնտեղ  
՚Ի արքեցուքի՛ւնն իմ անզարքում՝  
Նաւհանգստին մէջ այն անայգ ,  
Ուր մարդ այլ եւս չէ ինչ որ էր  
Եւ ուր աշխարհը վիրաւոր մեզ կը թըւի :

Այսպէս մընա՛մ պիտի մինակ ,  
Երիկուն մը ամառնային ,  
Հոյլի մը մօս փոսուռայի ,  
Կանչելով ցած ձայնով բոլոր իմ մեռելներս ,  
Որ ըսեմ քէ ոչ եւս եմ ես  
Եւ քէ մարդիկ Ասսուծոյ հետ ա՛լ տըխուր են :

Ա՛հ , պիտի մնամ ես անըզգայ՝  
Մարմանդին վրայ ըստորերկրեայ ,  
Ու փակ՝ երկրի մորմոնքներուն .  
Բայց զըւարքուն  
Մ'անտարակոյս տարտամօրէն  
Զիս անունովս կանչէ պիտի  
Գիշերին մէջ որ սիրելի  
Է լրութան  
Այն անվախնան :

**ՓԱՄՔՈՒԱԼԷ ՓԻԱՑՑՈԼԼՈ.**  
**Թարգմ. Ա. Զ.**